

տերնիս մի բըլարու համար պէտք է որ իրարու միտք լմանանք, եթէ թիւր կարծիք մը ունինք, ուզվէնք զայն. ապա թէ ոչ չենք կարող բնաւ յուսալ ազգային վերակենդանութիւն, այլ ինքնին մեռելութեան կը դատապարտենք Վզգը, որ մեղմով է և մեղմէ կը բաղկանայ:

Սուրխապ Միրոյիչ
Տիգրանակերտի:

ԱՐԵՒԵԼԵՆ
Մ Ա Մ ՈՒ Լ

Արեւելեան Սամըյ ծնունդը արդէն աւետեցին ազգային պարբերականները: Եւսմ է որ Սիօն ևս կատարէ իւր պարտքը:

Արեւելեան Սամըյը աննպատակ չէ, այլ Արատակ ունի, և իւր նպատակին ծառայելու գեղեցիկ նշանները պարզապէս կ'երեւին արդէն հրատարակուած երկու թիւերուն մէջ: Արեւելեան Սամըյ արժանեաց և կարեւորութեան համառօտագիծ պատկերը իւր Ապատակին մէջ է, ուր 'ի միջի այլոց սոյն տողերը կը կարդանք. «Եթէ հեղինակի մ'ըսածին պէս՝ լրագիր մը ծառայել՝ հանդէս մը հրահանգիլ է, հանդէսներու շատութեան պէտքը կը զգանք մեր Վզգին նկատմամբ քան թէ օրագիրներու: Բանիբուն և կշիռ ունեցող օրագիր մը լաւ հասկնալու համար պէտք է բաւական մեծկակ համբար մ'ունենան՝ քաղաքական, պարամական փնտխական, իմաստասիրական և այլն գիտելեաց »:

Այս տողերը խիստ ճշմարիտ են, և ներկայ ժամանակիս ազգային օրագրութեան վիճակին նայելով, աւելի մեղմութեամբ քան թէ խոտութեամբ գրուած են: Բարեօր է որ մեծք եւս մեղմ խօսինք:

Անր ժողովուրդը, որ արդէն ընթերցասիրութեան շաւիղը մտնելու վրայ է, ընդհանրապէս ուսանելու կամ բան սովորելու և հմտանալու կարօտութիւն ունի: Այրոցէն արտաքոյ՝ ընթերցող ժողովրդի ուսանելու և բարոյական ու մտաւորական կերակրով սնանելու խնջոյքներն են ընտիր հեղինակութիւնները, թարգմանութիւնները, հանդէսները և օրագրութիւնները:

Թողունք քանի մի ընտիր ու սակաւ բացառութիւնները և ընդհանրապէս նկատենք: Ի՞նչ նպատակի և ի՞նչ ըսկզբունքի կը ծառայեն մեր ազգային արդի հրատարակութիւնքը: Ի՞նչ կը սերմանեն մեր Վզգի մէջ երեւցած հեղինակութիւնները և թարգմանութիւնները: — Ղշմարիտ լուսաստորութեան և ազգային վերածնելութեան սերմունք: Ի՞նչ կ'ուսուցանեն մեր օրագրութիւնները և հանդէսները: — Վաղաքագիտութիւն, հմտութիւն մարդկային սեռի յառաջադիմութեան և բարի կեցողութեան: Այն արդեօք մեր արդի գրականութեան մէջ այն բուցովաւ հուրը, որ պիտի հրդեհէ, փռչացնէ և սպառէ ամեն նախապաշարմունք, ամեն խակ դատմունք, ամեն սնտոյք և ամեն ապականութիւնք սրտի և մտաց: Այն արդեօք այն փութածան եռանդն ու գիտուն մշակութիւնը, որով պիտի արդի լեզուն զտուի, մաքրուի, կերտուի և շքեղանայ ազգային շքով ու տիպարով: Այն արդեօք մեր հրատարակութեանց մէջ այն փրկարար սկզբունքը, այն անծախելի տարրը և հաստատուն հիմունքը, որուն վրայ պիտի բարձրանայ մեր ազգային վերականգնման շէնքը: Վաղղիական գրականութեան մէջ ամեն հրատարակութիւն, որ 89ի հայրենասիրութեան ոգւոյն դէմ կը վրնի,

և կամ կը թիւրէ ու կը ջլատէ, վտանգաւոր համարուած է (1)։ Ունինք արդեօք և մենք ազգային յատուկ սկզբբունք, յատուկ նպատակ, և գիտե՞նք արդեօք՝ թէ ո՞ր հրատարակութիւնը մեր նպատակին կը ծառայէ և ո՞րը զայն կը տասարալէ։ Ունինք արդեօք մեր գրականութիւնը բարոյական կանոն, ճշմարտութեան շաւիղ, որ իմանանք թէ քննչպէս կը գործենք և ո՞ւր կը գիմենք։

Արքայա հարցումները կ'առաջադէնք և կը խորհինք մեր ազգային հրատարակութեան վրայ, կ'ամբօխի մեր սիրտը և կը դգփանք որ արգարեւ շատ և շատ պէտք ունինք ոչ միայն հրահանգիչ հանդէսներու, այլ և հաւուն հեղինակութեանց, որոնք ժողովուրդը իւր անկման վիճակէն ՚ի վեր բարձրացնեն և ոչ թէ աւելի խորատուղեն՝ տգիտութեամբ տգիտութիւնը շոյելով և կոյր առաջնորդութիւն դէպ ՚ի խորխորատը առաջնորդելով։ Պէտք ունինք այն հրահանգիչ հանդէսներու, և ահա այս իսկնկատմամբ խիստ ուրախական է մեր համար, ներկոյ թուականին մէջ, Արեւելեան Սոմոնի ծնունդը, որոյ անսքը յուսածպիտէ և գեղեցիկ, կազմուածքը ոյջ և անթերի, ձայնը յտտակ և քաղցր, նայուածքը ուղիղ, և հետեւտպէս արժանի զարգանալու, աճելու և երկար ասարիներ ապրելու։

Արեւելեան Սոմոնը արժանի է համակրութեան և քաջալերութեան, վասն զի կը ած է իւր կարողութիւն

նը, պատրաստած է իւր պաշարը և այնպէս ճանապարհ ելած։ Արեւելեան թէ ամեն հեղինակներ, Արեւելեան Սոմոնի կոմպարիին նման, գրիչ ձեռք առած ժամանակ, ինքնին հարցնէին՝ թէ ունինք արդեօք կարողութիւն, և պատրաստ են սկզբունք պաշտպանելու համար ամեն զոհողութեան տակար

Գ Պ Ր Ո Յ Ա Կ Ա Ն Հ Ա Ն Դ Լ Ս Ք

Ներկայ ամսոյ մէջ երկու դպրոցական հանդէսներ կ'ստարուեցան։ Վայնանեանց դպրոցի հանդէսը կատարուեցաւ ամսոյս 14ին, հանդէսը զինձակահանութեամբ ասնկեգործաց իսկ յառանգաւորաց վարժարանի հանդէսը կատարուեցաւ ՚ի 18 ամսոյս։ Վայնանեանց դպրոցի հանդիսին մէջ 4 համառօտ ծառեր կտրեցին և մի տրամախօսական արարուած ներկայացուցին օրխորդները, և ապա Ս. Պատրիարքը յորդոր կարգաց մայրերուն, որ չքանան իրենց աղջիկները զըպրոց զրկելու։ Իսկ յառանգաւորաց վարժարանի հանդիսին մէջ 3 հատ Հայերէն, մի հատ Տաճկերէն և մի հատ Վաղ, ծառեր կտրեցին յառանգաւորները, մի տրամախօսութիւններկայացուցին և երկու հատ Հայերէն և Վաղդիարէն տաղաչափութիւններ արտասանեցին։ Հայերէն ծառախօսներն էին՝ Ներսէս Բաղդասարեան Ալեքսանդրի, Յարութիւն Յակոբեան Արարացի, Թագաւոր Վրիգորեան Աղբիանուպօլսեցի, Վարդէլ Պողոսեան Աղէքսանդրացի, Պողոս Յակոբեան Չանազ-Վալեցի, Տաճկերէն՝ Կարապետ Թովմասեան Չանազ-Վալեցի, իսկ Վաղդիարէն՝ Վերոք Տ. Յ. Պոփոպիլի Իմանցելի։

Ճառախօսութիւններէն զինի քաղցրիս առ ժամանակեայ կուսակալ

(1) Սոյն 1789 թուականի շարժումներ զըլ խաւոր սկզբունքն էր՝ քաղաքային հաւասարութիւն (l'égalité civile), քաղաքական ազատութիւն (la liberté politique) և խղճի ազատութիւն (la liberté de conscience)։ Նոյն ժամանակէն ՚ի վեր ինչ կառավարութիւններ որ այն սկզբունքին համակերպեցան, նոր կառավարութիւններ կոչուեցան իսկ ուրոնք որ չը կամեցան համակերպել՝ հին ձեռի կառավարութիւններ յորջորջեցան։